

առաելն ժպիտ կրնանք յուղալ իրմէն քան
ինստալք չեպնութիւնը տուր զնիք մըն է, բայց
դատաւորի մը բրնին կամ լուրջ հաւաքը
ման մը մէջ անպատճան :

Ցիկին Ցիւսար այդ գատաւորն է, որ իր
առջեւ յանցաւոր մը ունի, ատիկա այրերին
և որոնց դէմ ամբաւանութեան և գատա-
պարաւաթեան ճառեր ունի, և մեծ վճիռներու
թայց ասիկա միաւ մըն է, վասն զի զիս-
նալ պէտք է մէջ առմիկը հեղուսւթեան որոշն
մարմացաւմը, և միանգամայն առէնին մեծ
հեղուղը որ երեխն ուզզակի հարուածերէ
խոսափելով բոլոր հեղնական տարավներու
ներգետ կը կուտի այն առէն ազգեցութիւն-
ներու պէմ որոնց իրեն անհանայ կը թուքին
կարծեա այս հայ հեանկելն հետո զեգերու-
մին համար, Ցիկին Ցիւսար իրը հայ վի-
պատահ չունի այնքան մեծ նշանակութիւն
մը, վասն զի իր զէսպերէն ոչ մէկուն մէջ
հաւատարիմ նկար մը կար հայ կեանիքն
որ երեւան հանէ հայուն արժանիքը կամ
ազերգաթիւններին մէկը Զէ կրցած ոչտ-
գրութեամբ և համբերաւարութեամբ զինիկ
Հոյոց կեանքը, բարեկերց ոտվորութիւննե-
րը, նախապատրութեամբ, և առար համար
չէ կրցած պատկերացնել այդ տպորութիւն-
ները — իրենց զեզեդ կոզմիրով միանցամայն
ու որոնց ծոզուուրդը կը պատկերացնեն առ-
նորատախօսվեանց սուզին, արտասնթեան և
վերջապէս կրօնցին ըմբնուումք պարզելով:

* *

Ահա Ցիկին Ցիւսարը իր վկաներուն մէջ պատակերացուած որչափ կարելի էր արտա-
բերել այն պատկերէն որ մարդ մը իր զին
չսկ կը քէճ իրեն համար Ելեճ շափէն աւելի
ծանրացանք իր թերութիւններուն զիայ, պատու-
նան այն էր թերեւս որ անձնաուքս շնան-
շնալավ զինքը, իր երեկուն մէջ փնտուցինք
այն յատկանիշները, որոնք հարկ եր որ առ
հենադր և չունիր :

Շետափ այդ մէզազանքն ազատ կը հաս
մարդիք մենց զմնդր, և այդ թերութիւններուն
հետ իր առաւերսթիւններն ալ պարզենք, կը
հիանանք հանճարեղ կնոջ մը երեակ վկան-

բուն ամբողջութեան և մանաւամդ այն կամ
քին համար, որով ինըն առաջինն կ'ըլլար
զարաւոր նախապաշարումը յաղթերով զիրք
մը գրելու, որուն մէջ մանաւանդ իմաստա-
սիրական ինդիի մը կը յուզէր առաւելի կամ
նուազ յաջողութեամբ, կամ առաւելի կամ
նուազ արգարացի սկզբանցներով առցուած :

Ցիկին Ցիւսար անցեալ փառք մին է և ն

իրաւունք ունի շնորհուելու թէ ներկայի և
թէ ապագայի մէջ, որոնց ծառայած ըլլալու

ցուունակութեամբ ունի ամենայն իրաւամբ
Ցիկին Ցիւսար մին է այն կիներուն ու
րոնց ամենէն աւելի իրաւանց սննին վայե-
լիուն մեր յարգանցը ու միանդամայն հիա-
ցումը :

Առոր համար աւելորդ չենք համարիր ի մէջ
րերել իր գործերն հատուած մը և մի քանի
զեղեցիկ խօսքեր, որոնցմէ առաջինին մէջ
իր լեզուն ու ոնք երեւան նլալի զան իր
համոզունն ուլ կը պարզուի կիոջ նկատմամբ
որուն համար իր կուտի : Այս հատուածը իր
գաղափարներուն խտացումը և իր գործերուն
առանցը կրնայ համարուիլ :

—————

Ա Խ Ն Յ

Կ հնէ տիար և կ'ըսար, լուս բայց նզ
կ'ապացուցանի թէ այրը տիար չէ : Ի՞նչ ե-
զանկա պէտք է որ զինքը բառեմ, և մը
պարզացի մէջ : Այլըն անբարացականութեան
մէջ կը քշի, գ'ազարտի, բայց փայթ չէ,
զի այր է : Աթեմանցոն ուժեն է չէ թէ ա-
ռարինի հանդիսանալով ւ այլ փոր առուն
թիւնը զեղծելով :

Անմանական հաւատարութիւններուն ուժիաին
զրմանք այնչափ անբարոցական ընթացք մէջ
կանանց՝ որչափ արանց նկատմամբ : Եւնաց
ամենափոքր պարզաներու մէջ խոսանաւ-
զնուցութիւնն անպատճառթիւն կը համարի :
Ուստի երկու վիճակեկից անձանց հատա-
տարմանցնեան նկատմամբ երկուառեց բնու-
ուուած պայմանապատճեան պատասխանա-
տուութիւնը կը պատկանի նոյնչափ կնոջ՝

որչափ իւր ամօւսնյն։ Ալողեօք կանայը առ մուսնութեան միջոցին արտօնութիւն տառած են զիրենը խարելու, անոնց և ոչ մին չորոշած է այս արտօնութիւնը, և սակայն արք և ոչ իսկ փոյթ ըրած են ուփտաւդրուտ հանողիսանալու, Եթէ արք բարպայական ոյթ ուս նին այն էտիկն վրայ ալ որ մակար կանուսանեն, այդ պահին նշանը միթէ իրենց խոստանացութեան մէջ պիտի տեսնենք։

Կ'արարկով միշտ թէ կնոջ անբարոյական ընթացքն ազետալի հետեւանց կ'աւենեայ ընտանիաց համար. Ես կը հարցինմ թէ կնոջ յանցաւորսկթիւնն իւր հետեւանքով է որ կը կադմուի թէ ոչ իր ուխտադրուտ հասարակաց բարուց վասելովը։ Բայց հաս սարակաց բարուց ապահովէթեան համար արք եւս պատասխանառու են կանանց շափ։ Եթէ ի բաց առնունք զաս մի կանայը, արք իրենց սերին միայն անունը կը կրեն, կինք յինքն սենի մինչեւ գերազոյն աստիճանի արժանապատութեան զգացումը՝ որով ինքը կը զօրանայ, ինքն սենի գեղեցիկն և վսեմին նաշակին՝ որով կը բարձրանայ, կինն իրը պարտուցը զերի կը կատարէ պարտըն, իւր արժանապատութիւնը հասցնելով մինչեւ այն բարձր կ'ան ուր արք շատ անզամ լոկ իրենց անոնները կը բարձրացնեն։

Կինն անկատար կ'երպի ճանշցուած է միշտ, ոչ երբէք զատած են իւր բնութիւնը ըստ ծշմարտութեան, այլ ժամանակին, ոգոյն, ընկերական վիճակին, ընդունած կըրո թօնթեան և անկէ արտօգրուած գետեւանաց, կրից կամ մոլութեանց համեմատէ Սպարատացի կինը չնմանիր արեւելեան կնոջ, ինչ պէս Հայաստանի կինն Երգապատիք չէ, ինչ պէս վայրենի կինն ալ ոչ արեւելեան է և, ոչ եւրոպացի։

Հայաստանցի արի և կրօնասէր կանայը կ'օրհնէին այն Ալոտասծն որ կինաց փափր կութենէն զիրենը զրկելով ամէն տեսակ աչ զեաից կ'ենթարկէր, և իր ուխտադրուտ փոս խանակ անոյց կեանք վայելելու, կը մեռնէին ի սէր իրենց կստօնէյն։

Սպարատացի հայրենասէր մայրն որ կ'ըսէր որդայն. Բաղմէ կամ մեսիր ո, անշարժ այդ լիզուն չը զարձածէր շքեղազարդ կաս

նանոցին մէջ ուր վայելը կը տեղան և բուրումնէր կը տարածաւին ո Գերի Երուսալէմը Յուղիդ մի տաւաւ։

Լուցրեցիաներու և թրուտաներու Հոռվմը՝ կուսնելիտ մի. Գաղղիոյ յեզափոխութիւնն ալ՝ տիկինն իտունը և հարզոթ փօրտէն։

Վայրենուցյն դաւակը մօր մի ճնունդ չէ արձ գեօրց, և սակայն կը վաճառէ գնա ջրաբեկ աշօթ, կ'ազատի անկէ իրրեւ տաղտաւկ բեռէ մըր։

Այս մի քանի օրինակներէն զիրին է հետեւցնել թէ կինը զանազան կրեւոյթներու ներբեւ հակառակ պատկերներ կը ներկայացընէ, ինչպէս արդի ժամանակներուն զարով կը նշամբնը մեթեւսօվիկ կինը՝ իր պնտասիրաթեամբ. վաճառական կինը՝ իւր ապրանա քաղաքացի տարաքինի կինը՝ իւր ընկանա տանից. ըաղաքացի առաքինի կինը՝ իւր ընկանից. օւաւումական կինը՝ իւր գիրցերով. բարձրաստիճան ազնուական կինն ալ իւր տիտղոսներով։ Երբ այնպիսի խափրի մը կայ կանանց բարյական և ընկերական վիճակունքուն մէջ, ո՞ր կարգին կը պատկանին. կանանց վերաբերաց ընկհանուր խորցրդածուս թիւներին. Ալուեց արազուած է թէ ո՞ր ձեւով ո՞ր գոյնով փափառելի է որ կինը հանգիսանայ, ինչպէս կ'ուզեն զինքը տեսնել, տանա տիկինն՝ թէ օւաւումական, զերի՝ թէ ազատչ ընկերութեանն կինն թէ քաղաքացի կամ մայրը Յայսնուած է թէ ինչպէս հաւաձայի և որ նա ըլլայ և ո՞չ, ինոն ընդունած զատափիաւ բակաւթիւնն ո՞ր նպատակին կը համապատասիմնէ, առ ի՞նչ կը զատի։

Անոր միտքը կը խանզարեն, սիրուը կը մոլորցնեն, առանց որ և է հաստատ և ուզիդ սկզբունք կ զաղափարներ տալու նենձնական կատավարութեան համար, արով նախատառաջար, մենքէ կ'առաջնորդակի, և կ'ըլլայ հահատակ մի ։ Մարզը շնմբունելով թէ քիչ մեծ ոյժ կարգգութիւնն և զործունեսթիւնն կրնանալու տաղբել կնոջ բաւականութիւնը մշակելով և զգացմաները դրզելով, և կը զատապարանն զինքը. Բնաթիւնը զեղեցիկ և ընտիր հանս զամանքով օժանած է կինը, բայց ըստութիւնը և օրէնքն այս հանգամանը բանվարեցին։ Ֆիզիական այժմ՝ այսինքն անպատական ան աւելաթիւնը զերի ըստա կինը, և որ նաքը հասկատեց առաջ չզթաները։

իրօք Բ'նչ կ'ըսէ որէսցը, օրէնցը կնոջ վիզը շուան մի կ'անցունէ, զոր կը սեղմէ և կը թույլնէ քսու հարիխն, ծըրսպացի ամէնէն քաղացակրթեալ ազգին օրինաց առջեւ Բ'նչ է կին, եթէ ոչ ամուսնոյն ստացուածքը: Ոչ նախաձեռնութեան իրաւոնք ունի, ոչ կամք, ոչ իշխանութիւն, ոչ ալ բաղրբեու թայլառութիւն՝ երբ սիրու կ'արիւնի, երբ միզար կ'ապօտամիք:

Ամենայն բողոք յափշտակուած իրաւոնցը նկատմամբ, ոճիր մ'է. իւր բաժինն է լուսթինը Վայելից մասին այժմ իւր վրայ բացարձակ առաւելութիւն, իսկ պատույ մօսին հաւասարութիւն ունի, մահաւանդ կնոջ համար առաւելութիւն իսկ կայ պատօւելու մասին: Օրենցը ներում կը չնորդէ արանց մոլովթեանց, մինչեւ կնոջ ամենափորփի յանցանքը կը պատէ խստիւ: Օրենցը կը փոխուի զննացան ճիւղերու մէջ՝ կը չնորդէն կամ՝ կը սանձահարեն ըստ հարկին, բայց կնոջ մերաբերեալ բարյական ուղղունքը նոյնը թաց միշտ, այսինքն այժմ անձնիշիւն, կինն սարուի:

Այն սկզբունքն, որ իւրոպական աշխարհ էին մէջ կը հաշակուին՝ այօնիքն ազատութեան և հաւասարութեան սկզբունքները, պարզապէս ահազին բաներ են: Բ'նչ տեսակ հաւասարութիւն է այդ որ առ ոսս արանց կը գնէ մարդկութեան էօս մասը. Բ'նչ է այդ ազատակիւնն որ կը դրէէ կինչ բողըցին, դորձելու, ձեռնարկելու կարողութենքն: Բ'նչ է այդ ոյժն որ կ'ըսէ արանց «գործէ՝ աներկելիոց, ազատ ես»: Իսկ կանանց, «Եղիմաւներու փայփայէ անմոռնչ»* ՖՇ այց բանութեան ոյժն որ անձնն կը յատկացնէ ինչ որ իւր ստացուածքը չէ և կը վայելէ զայն: Ինչ փոյթ իրեն եթէ յափշտակութիւն մ'է ըբաժն, Բ'նչ փոյթ այլոց առասուըքն և տառապանքը, և այն ցասամն որ կը մննչ առանց սակայն ձայնը բարձրացնել կարենալու: զի լուսու պիտի հարկազրեն այդ յանցունքն բերանն՝ ըսելով «Մ'նդմէ ձայնդ, զի կին ես զու՝ և չէ արուած քեզ վայելել ինչ, որ մեր առանձին սեփականութիւնն է: ինամէ զառակներդ, հասոյէ մեր հաճոյից»:

Այս պայմաններու մէջ, այդ բարյական

նուաստ ճնշման ներքեւ է, ճնշում՝ որ զիին կ'այլակեպէ, որ մարզիկ կը զատին կանանց բանականութեան, սրտին, կարողութեան, հանգամանաց և կրիցն տստինանը, և կ'արձակնեն անոր գմբ աղետալի վճիռը՝ խեղճ մարդկութիւն:

Երբ Հաւասարութիւնը սիրէ երկու սեռն մէջ, այսինքն վայելից և պատմոյ, աշխատիւն և վայձատրութեան հաւասարութիւնը, այն մամանակ շղթաները կը ճախճախուին, սոտաը կը զարդի և ընկերութիւնը կը շահէ հաւասարակշռութեան մէջ ինչ որ կը կորսնցնէ անամսական ոյժերու անհաւասարակութեան մէջ, և այդ հաւասարակշռութենէ կ'արտապրի ներդաշնակութիւնը, ներդաշնակութենէն յառաջդիմութիւնն, և յառաջդիմութենէն նշմարիս լրաւարութիւնն, որ մոտարական և բարոյական ոյժերու ամբողջութիւնն է:

(«ՄՊԵՏԱ» Էջ 155-160)

ԳԵՂԵՑԻ ԽՍՏԱՐ ԽԾԱՐ ԽԲ

Ա Ա Ա Ս Ք Ք Ք կանց է, մինչ կասկածն՝ երկարատեւ և անզութ օրհաս մի: անմեղութիւնը հաւատը է, իսկ փորձառութիւնը՝ կասկած:

* *

Կեանքը հակապատկերաց շարը մ'է: Գեղեցկարոյը ծաղկան մծաւ որ զեզ երկինք կը նայի: կը տեսնես ուրիշ մ'որ զալիհահար և զիկինոր զետինը կը ծորի: կը զիտես մերձ մատին արտասուցը, մերձ կենաց մահը:

* *

Արբ կնոջ զեղեցկութիւնը կը սիրեն, իսկ կինն հոգի մի կ'ողէք պաշտել:

* *

Թշուառութեան՝ ինչպէս գոհունակութեան մէջ՝ որեւէ ընկեր միիթարութիւն մ'է: առաջին պարզապիշն մէջ կարծես թէ ցաւը կը սփոփի, իսկ երկրորդին՝ կը կրինապատկոփ: